

ՄԻՀԱՅԻԼ ԷՄԻՆԵՍՔՈՒ

ՌՈՒՄԵՆ ԲԱՆԱՍԵՂԾԸ

ԱԿՆԱՐԿ ՄԸ ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ՈՒ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ

(Եար.)

ՑԻՄՄՐԸ

Ամենէն տաժանելի գլուխն է այս՝ զոր ստիպ-
ուած է դրի առնել էմինեսքուն վերլուծող ծը:

Այո՛, էմինեսքուն, յիմարանոցի ճէջ անցոց իր
կեանքին վերջին վեց տարիները, ու հոն աչբերը
փակեց եղերական ճահով ճը: Բախտակից յիմար
ճըն էր որ, նոպայի ճը ճէջ, թակի ճը հարուծով
դետին փուց ճեծ բանաստեղծը:

Ամբողջ զրականութիւն ճը կայ էմինեսքուն
կեանքէն ու արուեստէն զատող ճակատագրին ճա-
սին: Մարդիկ, անշուշտ, նախ պրատած են բա-
նաստեղծը այդ ճակատագրին տանող շարժառիթ-
ները: Ու, ինչպէս ճիշտ, հոս ալ վէճի փոխուած
է այդ պրատուքը: Ուանք առհաւական սերմերու
վրայ կը բեռցնեն բոփանդակ ճեղքը, ու կը պեղեն
թէ էմինեսքու ծնած օրէն կը քալէր այս եղերա-
կան վախճանին: Կան որ իր ապրած անկանոն
կեանքը կը նկատն իբրև զրպիչը առհաւական
արածագրութիւններուն: Դաս ճըն ալ կայ որ ճիշա-
վայրը կը հոչակէ գերազոյն պատափանատուն, ու
կը կարձէ թէ տարբեր կ'ըլլար բանաստեղծին վեր-
ջը՝ եթէ Ռումէնները տարբեր զուրգուրանք ունեցած
ըլլացին դէպ ի իրենց ամենէն ճեծ բերթողը:

Թիթու Մայօրեսքու՝ բանաստեղծին ճտերիճը

եւ անոր օգնողը, կը սրտմտի ամէն անգամ որ թըշ-
ուառ կեանքի ճը կը վերագրեն էմինեսքուի հողե-
կան աղէտը:

«Եթէ յիմարացաւ էմինեսքուն, կ'ըսէ Թիթու
Մայօրէսքու, բացարձակապէս ներքին է ասոր
շարժառիթը, ինքնածին, ժառանգական: Անոնք որ
ճանչզան իր ընտանիքը՝ զիտեն թէ իրմէ առաջ
յիմարացան ու անձնասպան եղան իր երկու եղ-
բայրներն ալ, եւ թէ այս ջլախտութիւնը իր նախ-
նիքներէն կուգայ: Ասկէ զատ իր անցուցած կեան-
քը այնպիսի ատեն ճը՝ երբ դեռ առողջ էր իր հո-
գեկան վիճակը՝ կը սպառնար զինքը տանիլ եղե-
րական վախճանի ճը, ինչպէս կը վախճային իր
բարեկամները: Անկանոն էր իր կեանքը. յաճախ
կը սնանէր լոկ նարքօղիքներով եւ զրդուիչներով.
չարաչար կը գործածէր ծխախտ եւ սուրճ. զիշեր-
ներ կ'անցընէր կարդալով ու զրելով, եւ ամբողջ
ցորեիներ առանց սնունդի. ու յանկարծ, անսովոր
պահու ճը, կէս զիշերէն ետք, կ'ուտէր ու կը
խմէր առանց ընտրութիւն եւ չափ զնելու. այսպէս
կ'ապրէր էմինեսքուն: Այս կեանքը չէր սակայն
իր յիմարութեան պատճառը. իր ճէջ յիմարութեան
սերմերն էին որ կը զրդէին այս կեանքը: Այդ բանը
կ'երեւայ նաեւ անկէ որ ի զուր կ'անցնէին ճեր, իր
բարեկամներաւն, յաճախտակի փորձերը զինքը բնա-

կանոն կենցաղի ճը բերելու։ Կարելի չէ նաեւ ըսել որ զմբախառութիւններն էին որ ազդեցին իր մտաւոր ու ֆիզիքական առողջութեան վրայ։ Եթէ հարցը լի թէ երջանի՛կ էր էմինեսքուն, ես ալ հարց կուտած թէ ո՞վ երջանիկ է։ Բայց զմբա՛խու. ո՛չ, զմբախառ չէր էմինեսքուն։»

Տարակոյս չկայ թէ էմինեսքու ի ծնէ արածալորուած էր արդէն իր վախճանին։ Ռումէն ծեծ զրագէտ ճը՝ Քարածիալէ, որ ժամերիմ ապրած է բանաստեղծին հետ, կը զրէ տեղ ճը.

«Իր ճէկ եղբայրը՝ որ ճեծ ապագայ ճը կը խոստանար իրը զինուորական, անձնասպան եղաւ հազիւ դարձած Գերմանիայէն, փայլուն քննութենէ ճը յետոյ։ Ատեն ճը ետքը էմինեսքուի հետ իսօքը կ'ընէինք իր եղերաբախտ եղբօրը։»

«—Աւելի՛ լաւ, ըստ ան, անիկա ճեղմէ աշելի խելացի եղաւ։

«Ռւրիշ անգամ ճը հարցուցի էմինեսքուին թէ արդեօք կ'ապրէր իր ճայրը։ Մեռած է եղեր իր ճայրը, բայց ճռայլ դէքրէն՝ որով ան պատասխանեց հարցումիս, կուաշեցի թէ այդ ճաշուան հետ աւելի դառն լիշողութիւններ կապուած են՝ քան ինչ որ պիտի ունանար բնական ճաշ ճը, ոչ ճիայն կոկծալի, այլ եւ տհաճելի ալ։

«Յետոյ իմացայ որ իր ճէկ քոյրը, զոր շատ կը սիրեր, քաշուած էր վանք ճը։ Ընդամալոյն ճը ան, իր ճանկութենէն։»

Ախտաւոր այս ընտանիքէն սիրած էր էմինեսքուն, ու չէր կրնար անոր ազդեցութենէն ճողոպրիւ։ Վհուկը, որ իր պարագաները զետեներ էր, քայլ առ քայլ կը հետեւէր եւ իրեն։ Էմինեսքու անոր շունչը երբեմն շատ ճօտը կը զգար։ Ու քանից աննաք դէմ առ դէմ եկան, ինչպէս պատահեցաւ ճեցաւ ճեր Եղիային ալ, որ նոյնպէս տապնապներ կրեց՝ զիսուն ընդունէլէ առաջ վերջին լախտը վեհուկն։ Ու երկուքն ալ, էմինեսքուն եւ ճեր Եղիան, ամէն անգամ որ իրենց հոգիին ճէջ այդ խաժանուժը զգացին, ատեցին այս աշխարհը, փորձեցին ճերբազառուիլ անոր լուծէն, ու երթալ հանգչիլ յաւիտենական խաղաղութեան զիրկը, ծոցը նիրվանային։ Ու երկուքն ալ երազեցին նիրվանան, ու երգեցին զանիկա։ Անոնք, երկուքն ալ, նիրվանան քարողեցին եւ ուրիշներուն, իրու զերագոյն ափոփանը, իրեւ ամեն զմբախառ ամենաքաղաքանը վշտերուն։»

«Իր շողշողուն եռանդովը ան պուտայակառնութիւն կը քարողէր ինձ, կը պատմէ Քարածիալէ, եւ կ'երգէր նիրվանան, գերազոյն նպատակը Սաքիամունիի։ Այսպիսի ցնցում ճը, այսպիսի տագնապ ճը ունեցաւ իր բնականոն կեանքի վերջերը, եւ ատիկա ազդանշանը եղաւ իր վախճանին։ Ցընցումէն յետոյ ան իր սենեակը չփակուեցաւ պառկելու։ Յառաջ քալեց, ճիշտ յառաջ, ճինչև որ ինկաւ հարուածներան տակ ոսոխէն զոր իր ճէջը կը կրէր երբ նոյն խոկ զեռ իր ճօրը ծոցն էր։ Զաւակը աղնիւ եւ ճեր յեղի ճը, անոր ճէջ կը ճպուէր վճռական կուիը ամենաբարձր կեանքի ճը բոցին եւ յեղին վերջնական փճացման սերծին ճիջեւ, — ընդճէջ հանձարին ու յիմարութեան։»

Հոգին պարտուեցաւ վերջապէս, ու քանիցս խարուսիկ ապաքինութերէ յետոյ՝ ան նետուեցաւ ի վերջոյ հոգեկան հիւանդներու ապաստարանը։ Հոն ալ պիտի զանէր իր սարսափելի վախճանը։

Ռումէն յայտնի բանաստեղծ ճը, Ալեքսանարու վահանուցա, կը նկարագրէ իր ճէկ այցը էմինեսքուին, անոր կեանքի վերջին օրերուն, երբ ան կը տուայտէր Պուերէշ, յիմարանոցի ճը ճէջ։ Երկու բանաստեղծները նախ կ'ոստոստին նիւթէ նիւթ, ու ի վերջոյ խօսակցութիւնը կուգայ բանաստեղծութեան վրայ։

«Ու այն ատեն, կը պատմէ Վլահուցա, ստեղծագործ հրճուանք ճը, ճանկունակ ճեւով արտայայտուած, պատեց էմինեսքուն։ Գրանին հանեց արցակ ճը թուղթ, նստաւ աթոսի ճը վրայ, ու ոկլուսաւ կարդալ երկար շարը ճը քառեակներու՝ զմայլելի հնչականութեածք եւ կշռոյթով առլի։ Քանի կ'արտասանէր՝ կը տաքնար տակաւ, եւ ճայնն ու աչքերը կեանք կը ստանային Բայց թուղթին վրայ երկու բառեր ճիայն կային։ «Փառապանծ Իշխանը»։ Էմինեսքու յանպատրաստից կ'արտասանէր։ Ու ճտիկ ըրի այսպէս, ապշած, աւելի բան քսան քառեակներ, հնչեղ, բայց անիմաստ ու անյարիր։ Երաքանչիւր առող զեղեցիկ քերթուածէ ճը անջատուած էր կարծես։ Կը յիշեմ ճիայն որ երկու բառեր՝ կրակ եւ ոսկի՝ ամէն վայրկեան կը կըրկնէր, զրեթէ ամէն ճէկ քառեակին ճէջ։ Այս տարօրինակ ընթերցումէն սա չորս տողերը ճիայն կըրցեր եւ ճիտքս պահել, չորս առողեր՝ խորհրդաւոր իմաստով ճը թաթաւուն։»

«Արքան կրակ ու այդիսն ոսկի,
Այդիան նոլիրական իրեւ
Այս մրին կեանիքին գրայ
Կը տարածես դուն, ո՞վ Հայր...»

«Եւ սակայն, ձայներու այս բավանդակ ներդաշ-
նակութեանը ճէջ, կատարելապէս կը զգացուէր
վարպետի անստգաննելի թեքնիքը, իր ընտրեալ եւ
երաժշտական լեզուն՝ որ դեռ կը հնագանդէր ու կը
հպատակէր ճեքենաբար անդունղներու ճէջ ճիրը-
ճուած հոգիի ճը վերջին սարսուռներուն։ Այն ա-
տեն է որ ևս խորունկ ու սոսկալի իմաստը հաս-
կցայ իր երբեմի խօսքերուն։»

Ուր են վնիս պատմութիւններ կեանիքս...
Խորտակուած են նիմա նիգերը,
Ու արուեստագէտն ընկնուած...»

ԱՐԹԻԵՍՏԱԳԷՏԸ

Լաւագոյն գիծը, սակայն, կծինեսքուի ճէջ,
արուեստագէտն է։ Միւս բոլոր արթէքները երկրոր-
դական կը մնան իր ճէջ։ Շրուեռաի մտահոգու-
թիւնն է որ չարչարած է զինքը ածեն բանէ ա-
ռաջ, ու ածեն բանէ աւելի։ Բայց ոչ այն արուես-
տը որ ճեւն է ճիշճին, շպարը, չնարակը. անո՞ւը՝
ճեւին տակ ծածկուող խորքն ալ էր, ծտածուծը,
հոգիի ծիլը որ իմաստ կուառ գեղեցկութեան, ու
կ'ասորեցնէ ճեւը։

Կծինեսքու կատարեա՛լ արուեստագէտն է, —
արձանագործը որ ճեւ կուտայ ծարծարին ու հոգին
կը փչէ անոր որպէս զի կեանք տայ քարին ու
ծտածուծ։

Կծինեսքուի քերթուածները առաջին իսկ հը-
պածիդ կը ծտածնեն արդէն ճիպը՝ զոր արուեստա-
գէտը թափեր է իր հոգիին յուզումները իրենց տ-
մենէն գեղեցիկ ճեւին ճէջ հաղորդելու համար
քեզի։

Կծինեսքուն, արդարեւ, շատ բախնզիր էր
ճեւին համար։

Շատ կը չարչարէր ինքզինքը ճինչեւ որ իր
քերթուածներուն կը հազցնէր անոնց վերջնական
ճեւը։ Մեր Վարուժանին պէս որ յաճախ արձանա-
գործի ճը նձան կը քանդակէր իր ճէն ճի տողը, և
եւ բառերը կը տանջէր ճինչեւ որ կարենային իր

ծտածուծը ճը լսել, կծինեսքուն ալ կը յոգնէր ամէն-
ճէկ տողին ու ամէն ճէկ բառին համար։ Քեր-
թուածներ ունի որոնք տասնիցս ճեւ փոխած են
ճինչեւ գտած են իրենց վերջնական կերպարանքը։
Ան հոգ կ'ընելու ոչ միայն իր հոգին պարպելու հա-
մար գեղեցիկ բաժակի ճը ճէջ, այլ կ'ուզէր որ իր
յուզումները կարենային նուագի ճը պէս ճարդոց
սրտին մօտենալ։ Ատկէ՛ է ներդաշնակութիւնը, ե-
րաժշտականաւթիւնը իր քերթուածներուն, որոնք
կ'երգեն անուշ առուակի ճը պէս։ Ատկէ՛ է ազ-
նըւութիւնը իր ճէ՛ն ճի բառին, ու անուշութիւնը
որ անոր տողերուն ճէջէն կը հոսի։

Ուուծէն քննագատ ճը, Պատովլէսքու Մօթրու,
տեսէք ի՛նչ գեղեցիկ կը վերլուծէ արուեստագէտ
կծինեսքուն։

«Կծինեսքու աշխատեցաւ իր իւրաքանչիւր
բառին, նոյն իսկ իր իւրաքանչիւր հնչումին ընտ-
րութեանը համար։ Զեռագիրները որոնք իրմէ հա-
սած են ճեզի, ապացոյց են ասոր։ Երբ կը տեսնես
այս ձեռագիրները եւ կը նշճարես բազմաթիւ ողբ-
րագրութիւնները որոնք կը վլստան անոնց վրայ,
երբ կը կարգան անթիւ փոփոխակները իր բազմա-
թիւ քերթուածներուն, այն տպաւորութիւնը կը կրես
թէ կը գտնուուր ծարդու ճը առջեւ որ յաճառուն
բան ճը կը վնառէ։ Պատկերը կը յաջորդէ պատ-
կերին. «կը բախնէ իր ծտածնան զոները», իսկ վար-
պեալ կը զննէ. կը բազմուտէ եւ վերջապէս կ'ըն-
տրէ։ Վերատին կարգացէք իր ճէկ քերթուածը։ Կը
տեսնէք որ հոն զրած է ինչ որ պէտք է իր ծտա-
ծուծը բիւրեղի պէս պայծառ արտայայտելու հա-
մար։ Կծինեսքու բա՛ն ճը կը փնտուէր, արդարեւ։
Կը փնտուէր անձնական ճեւ ճը, համապատասխան
իր ծտածնան Ան կը փնտուէր ինքզինքը։ Ան զայն
գտաւ։»

Կծինեսքուն, այս՛, չարչարուած է ճեւին հա-
մար. բայց ոչ գերի դարձած անոր։ Իր ճիպը՝ հո-
գիին պոռթկումը դիւրացնելու աշխատանքն է, ու
ծտածաննջութիւնը ճարդոց հաղորդելու զանիկա։
Զեւը ճեւին համար չէ որ փնտուած է ան։ Ահա
թէ ինչու իր քերթուածներուն խորը. իր հոգին է
որ կը բաբախնէ։ Անոնք թաթառուն են կեանքով,
ջերմութեածք, որովհետեւ կեղծ չեն ու բանասեղ-
ծին հոգիէն կուգան։ Անոնց բոլորին ալ խարքը փի-
լիոսփայութիւն ճը կայ, նոյն իսկ անոնց ճէջ որոնք
բանի ճը գիծով յօրինուած պատկերներ են։

Խումբէն գրականութեան վարպետներէն ճէկը,
Պ. Բ. Հաշտէու, պատմաբան ու դրագէտ, կ'լսէ.

«Եմինեսքու շատ ճը զմայլելի քերթուածներ
թողուց, բայց իր ճեծագոյն արժանիքը եղաւ այն որ
ոռոմէն բանաստեղծութեան ճէջ ներմուծեց ճշճա-
րիս ծտածումը իրը խորք եւ ճշճարիս արուեստը
իրը ճեւ, փոխանակ նախկին գիւրին գեղդիդներուն
որ շատ ասողչապահական էին թէ՛ բանաստեղծին
եւ թէ՛ ընթերցողին համար, և որ զանոնք երկուքն
ալ զերծ կը կացացանէին մաքի եւ սրափ ճիգէ:»
Ու Հաշտէուի եղբակացութիւնը այն կ'ըլլայ թէ «Ե-
մինեսքու պիտի ասլրի որավհետեւ կրցաւ դեղեցիկը
գտնել աւանց նմանելու որ եւ է ճէկուն:»

Զեւին համար այդքան չարչարուող արուես-
տագէտ ճը անշուշտ ո՛չ ճը պիտի ստեղծէր: Եմի-
նեսքուն աւելին ըրաւ, զրեթէ ինքը ստեղծեց քեր-
թողական բարբառը: Իրմէ առաջ աղքատ էր ոռո-
մէն գրական բարբառը՝ կարենալ պատմելու համար
արուեստագէտի, ճը հոգին: Եմինեսքու սախտուեցու
նախ բարբառ ճը յօրինել որպէս զի ինքինքը բա-
ցատրէ, ինչպէս ըրին հայ գրական վերածութեան
ռահիւրաները ճեղձէ կը պար առաջ, իրենց ճիղե-
րուն ճեծ ճառը վանելով աշխարհաբարին հագ-
ցնելու համար գրական պատմուածնը, ու կարձ ա-
տեն ճը ճիայն ունենալով մաքի ճիգերու, հոգեկան
վերելքներու: Եմինեսքու պատրաստ բա՛ն ճը
չգաւալ՝ ինչպէս ճեղ նախորդող հայ գրական սե-
րունը: Պէտք եղաւ նախ լեզուն կաել՝ որպէս զի
չկակագէ մտածումները բացատրած ատեն:

Կարապետ Խպրայիւեանու, հայազգի յայտնի
գրական քննադատը, սատէս կը ճշդէ Եմինեսքուի
գերը ոռոմէն քերթողական բարբառի կազմութեանը
ճէջ.

«Պէտք եղաւ որ ան կազմէ գրական լեզուն ու
քերթողական բարբառը, — բաներ զոր զարգացած
երկիրներու ճէջ պատրաստ կը զանոն բանաստեղծ-
ները: Վիրթոր Ճիւկօի արժանիքներէն ճէկը այն ե-
ղաւ որ ճնխացուց բանաստեղծական բարբառը՝
քերթողական արժէք տալով բացատրութեանց ո-
րոնք ճինչեւ այն ատեն հեռու կը պահուէին բա-
նաստեղծութենէն: Խակ Եմինեսքու զրեթէ ամբող-
ջապէս ստեղծեց ոռոմէն քերթողական լեզուն, նա-
խապէս ճշդելու յետոյ նաեւ գրական բարբառը: Ու
ի՞նչ աւելի ճեծ պիտի ըլլար իրը բանաստեղծ եթէ:
իր ճտաւոր ճիգերուն գրեթէ կը սը չսպառէր այս-

պիսի բաներու վրայ, զոր բանաստեղծները՝ որոնք
կազմուած գրականութիւն ճը ունին իրենց առջեւ՝
արդէն պատրաստ կը զանեն: Ինչպէս զիառութեան,
նոյնպէս եւ գրականութեան ճէջ, անոնք որ յետոյ
կուգան՝ կ'աւելցնեն ճիայն մթերուած դրամա-
գլուխը:»

Եւ Հետեւաբար, թերեւս առանց ոււկելու, Եմի-
նեսքու ոռոմէն լեզուին սաեղջիշներէն ճէկը եղաւ:
Եր ոճը գարձաւ տեսակ ճը զիմաղիծ ոռոմէն լեզ-
ուին համար: Ու չափազանցութիւն չէ ըսելը որ
անոր քերթուածները կազմեցին տեսակ ճը զասական
ուղեցոյց սերունդներուն համար որ յետոյ եկան:
Ճիշտ ինչպէս պատահեցաւ ճեր աշխարհաբարին
կազմութեանը ատեն: Մեր ճէ՛ջ ալ գրական գէճ-
քերն էին որ կրցան ընել քերականներուն չչաչո-
ղածը: Անսնց երկերն էին որ կազմեցին ճեր աշ-
խարհաբարին քերականութիւնը:

Բատուլէսքու Մշթըրուէն է զարձեալ որ սա
ճէջներումը կը փարձուիմ ընել.

«Եմինեսքու ճեր բոլոր գրողներուն ճէջ ճի ակն
է որ կրցաւ ճտածման եւ իտէալիսթ զգացուծի ա-
մենէն հարուստ խորքը արտայատեւ ամենէն վճիտ
ոռոմաներէնսով: Երբ իր ճայրենի լեզուին բառը ան-
բաւական էր բարձր ճտածման ճը խորքը հագուե-
ցնելու, ան խորքը չգոհչեց ոչ ալ խոշտանցեց բա-
ռը, այլ ճգնեցաւ ու ըրաւ այնպէս ճը որ երկուքն
ալ յարձարեցան իրարու: Աշխատուած է իր լեզուն,
բայց ոչ չարչարուած: Աեզու ճըն է որ պէտք է
զար ապազային, երբ ժամանակը իր ճշակութը բե-
րելը ու կատարէր բնական ճեւափոխութիւնները:
Եմինեսքու փութայոց աշխատանքը՝ զոր իրմէ յե-
տոյ զլուս պիտի հաներ ապազայ սերունդներու ի-
մացականութիւնը: Ան զտաւ իր կիրքերուն եւ կա-
րուաներուն համար ամենէն ամուր հանդերձանքը
որ անոնց կեանք պիտի ապազայովէր: Աւրիշ որ ի է
զրող չկայ որ Եմինեսքուի պէս բծախնդիր եղած
ըլլայ հակակշռելու իր իւրաքանչիւր խօսքը, իւրա-
քանչիւր բառն իսկ:»

Թիթու Մայօրէսքու, ոռոմէն մտաւորական եւ պետական մարդ, որ Էմինեսքուն Շանչցած է անոր վիթուածի օրերէն. կը պատմէ.

«Երբ մեր մէջը կուգար ան իր մանկունակ պարզածտութեամբը, որ ամենուն սիրալ կը շահէր իրեն, կը բերէր ծեզի իր վերջին քերթուածը՝ զոր կը յոկէր, կը վերայիկէր, կը նրբացնէր, միշտ փնտուելով աւելի կատարեալ ձեւ մը, եւ զայն կը կարդար մեզի իբրև թէ օտարի մը երկը ըլլար. Երբէք չէր մտածեր զայն տպաղթելու. անոր հրատարակութիւնը անտարբեր կը թողուր զինքը. մեղմէ մէկը կամ միւսը կ'առնէր բերթուածը ձեռքէն ու կը տանէր Քօնվօրավիր Վիրեարէ Հանդէսին: Իր բանաստեղծութիւններուն համար, որոնց մէջ այնքան հրաշալի կերպով կը զետեղէր իր մտածութերն ու զգացումները, կը զօհանար բարեկամներու պատիկ շըջանակի մը էսթէթիք յուզուածովը, առանց երեք խորհեղական արժանապատուութեան զոհացուածի մը մասին:»

ՄԱՐԴԸ

Իր բոլոր կենսագիրներն ալ համերաշխ են իր մէջ գնահատելու համար մարզը: Ու բոլորն ալ կ'ընդունին որ այս բանաստեղծը՝ որուն կեանքը ծրբիկէ ծրբիկ քալեց՝ կը բնակէր անուշ, բարի, այլասէր մարդու մը մէջ:

Ու արդէն իր բերթուածները կը պատմեն լրիւ իր քաղցր հոգին: Անոնցձէ կը հոսի մարդկային, Հաղորդական մալիս մը, որ անուշ է՝ նոյն խոկ երբ կուլայ: Անոնք կը պատմեն թէ Էմինեսքու ի՞նչ պէս կը սիրէ մարդը, մարզիկը:

Իր նկարագրին անձնէն ուժեղ գիծը՝ արդէն՝ իր այլասիրութիւնն է: Այս մարզը՝ որ պահպանողական կը հռչակէր ինքզինքը, ու ազնուականութիւնը կը ճանչնար իբրև աւանդուապահը յեղին, այս մարզը կը գուրզուրար խոնարհներուն վրայ: Ժաղովուրդն էր, իր համեստ խաւերով, անոր սիրոյն առարկան:

Բարի էր Էմինեսքուն, քաղցր իր խօսակցութեանը մէջ, համեստ ու համակրելի, կը պատմէ եաքօս նէկրուցցի, ժողովուրդին խոնարհ խաւերուն համար անսահման գութ ու սէր ունէր: Ժաղովուրդէն մարզոց հետ աւելի լաւ կը յարձարուէր քան թէ մտաւոր ընտրանիլին հետ: Ամբողջ ամառ

մը ան ագարակի մէջ անցուց քանի մը հովիւներու հետ մէկտեղ: Իմ ճանչցած բոլոր մարդոց մէջ ամենէն նուազ անձնականն էր ան: Իր սեւ, իսրունկ աչքերը՝ զոր ան միշտ կը սեւենէր հեռուները, ցոյց կուտային թէ ան շատ քիչ կը հետաքրքրուէր մեր այս աշխարհով:

Աչքէ անցուցի յիշասակները շատ շատերուն որոնք ապրած են Էմինեսքուի մտերթութեանը ։ Էջ: Մէկը չկայ որ անոր քաղցրութիւնը չմիշատիէ: Մէկը չկայ որ գուրզուրանքով չիերիշէ անոր ընկերական ողին:

«Իբրև պաշտօնակից Էմինեսքու գեղեցկութեան ծշմարիտ պարտէզ մըն էր, — կը պատմէ Խօն Սլավիչ, — միշտ մօտիկ ամենուն, եւ սրտաբաց: Խմացականութեան, ծշակութի, ընկերային ոլ բի, ծնունդի կամ ինչքի տարբերութիւններ չկային իրեն համար: Բոլոր մարդիկը հաւասար էին իր աչքին, եւ ամէն մէկը, իր կարգին, համելի, շահեկան եւ օգտակար: Մեծամիաներն ու սնապարձները միայն չէր կրնար հանդուրմել:»

Էմինեսքուի մէջ տիրող մէկ գիծն ալ աշխարհի հանդէպ իր արհամարհանքը, մանաւանդ իր անշահամնդրութիւնն է եղած:

Ն. Կանէ ակադեմականը սապէս կ'ուրուաղձէ Էմինեսքուն:

«Աչքերուս առջեւ է ան, գեղեցիկ եւ քաղցր դէմք մը, խորհրդաւոր բնաւորութիւնն մը, աշխարհին օտար, կարծես ծնած ուրիշ ուրուներու մէջ: Ի՞նչ խոշոր Ճակատ, մտածութիւններով ծանրաբեռն: Ի՞նչ խոր եւ երազուն ակնարկ՝ որ կը բխի մարդկային ամենէն ազնիւ սրտէն: Ի՞նչ կատարեալ եւ բացարձակ անշահամնդրութիւն ամէն բանի հանդէպ որ կապ ունի նիւթական կեանքին հետ: Պիտի ըսէիր թէ ծլած է գերերկրային ոլորտի մը մէջ:»

Բայց այս քաղցր ու բարի մարզը փոթորիկ ունէր ներսը:»

Քաղաքիալէ, ոռոմէն մէծ զրագէտը՝ որ մօտէն ճանչցած է Էմինեսքուն, կը նկատէ բանաստեղծը իր հոգիին ատաբեր երեսներուն մէջ:

«Ի՞նչպէս ճանցայ առաջին օրերուն՝ այլպէս ալ մեաց ան մինչեւ վերջը, — զուարթ ու տխուր, Հաղորդական եւ անհամբոցը, քաղցր ու դառն, ոչինչէ մը զօհանալով ու ամէն բանէ դժգոհ, մերթ ճգնաւորի մը պէս զրկուած, մերթ անյագ կեանքի հաճոյցներէն, մարդոցն փախչելով ու փնտելով

զանոնք, անտարբեր սայոյիկ ծերունիի ճը նման, եւ դիւրագրդիո ինչպէս ջղային աղջիկ ճը, — տարօրինակ խառնուրդ, որ բախտաւոր կ'ընէ արուեստագէտը, բայց մարզը դժբախտ։»

ԻՐ ԱԶԴԻԵՑՈՒԹԻՒՆԸ

Էմինեսքուն չափելու համար՝ չի բաւեր նժառը դնել իր քերթողական երկը։

Կարելի չէ զանիկա զատել միայն իր արժեքին ճէջ։ Որովհետեւ իր մեծութիւնը լոկ իր տաղանդին ու անոր ժայթքումներուն ճէջ չէ։ Էմինեսքուն մեծ եղաւ՝ որովհետեւ մեծ եր իրը բանաստեղծ, եւ մեծ է իր թողած ազդեցութիւնը իրմէ յետոյ։ Ասպեր կան որ կը շողան ու կը ձարին՝ աշխարհը պահ ճը զմայեցնելէ եաբը։ Էմինեսքուն, իր ետին, կրցաւ լուսաւոր հետք ճը ճգել։

Արդարեւ, ուռմէն գրականութիւնը, անոր հետ, նոր անկիւն ճը կը զանայ։ Աւելի՛ն։ Ուռմէն բանաստեղծութիւնը գրեթէ անով կը սկսի։

Զկայ ոռոմէն գրադատ ճը որ ժխտէ Էմինեսքուի բացած նոր ուղին։ Բոլորը համերաշխ են անոր ազդեցութիւնը ճանչնալու համար գրական վերջին յիսնամեակին վրայ։

Ուռմէն քննադատ ճը, Բատուլէսքուն Մօթրու, սապէս կը վերլուծէ Էմինեսքուի դերը։

«Էմինեսքուի ազդեցութիւնը պիտի ընդունին ոչ թէ անոր ծօտի սերունդները, այլ բոլոր սերունդները սրոնք պիտի զան, եւ այս կերպով բովանդակ ոռոմէն ծշակոյթը։ Էմինեսքուի գործը աղբած է ճատայութեանը վրայ բոլոր անոնց որ ոռոմէն լեղւով կը խօսին ու կը գրեն։ Անոր բանին գեղեցութիւնը ճիշտ ընդելուզուած պիտի մնայ ոռոմէն հոգիին որքան ասեն որ սա սպիր։

«Մոռմէն ծշակոյթի պատճութեան ճէջ Էմինեսքուի ազդեցութիւնը միակն է, ու միակ տեւականը՝ որ կը բխի ոռոմէն անձնականաթիւնէ ճը։ Միւս բոլոր ազդեցութիւնները՝ որքան ալ բազմաթիւ ըլլան ու ներզօր, կուզան սակայն օտար կած անանուն աղբիւրէ։ Միիքը՝ զոր այս բանաստեղծին հանձարը զրաւ ոռոմէն հոգիին վրայ՝ միակն է որ չ'եղծանիր ժամանակին ժանիքներէն։ Միւսներունը տեւեց այնքան՝ որքան տեւեց իրենց մարմեղէն կեանքը։ Ենձահ բառին թուլաարելի իմաստովը՝ Էմինեսքուն եղաւ լոկ։»

Էմինեսքու, նախ, լեզու ճը պարզեւած է ոռոմէն բանաստեղծութեան։ Իր դերը անո՞վ կը սկսի։ Էմինեսքու, իր մտածման գեղեցիւթեան, իր խորոնկ ու անկեղծ զղացումներուն հետ մէկաեղ, զմայելի լեզու ճը բերաւ, պարզ. վճիռ, բայց գեղեցիկ եւ ուժեղ, ու մանաւանդ քաղցր, ներդաշնակ ու հաղորդական։

Ու անոնք որ իրմէ յետոյ եկան, զաան արդէն պատրաստ լեզու ճը՝ որ կրնար հոգիին յուզումները պարզել ու ազդել հոգիներուն։ Իր լեզուն տևսակ ճը բարբառ դարձաւ բանաստեղծութեան համար։ Նոյն իսկ իր ոճը կապկեցին, ու կը կապկեն մինչեւ այսօր ալ։

Ուռմէն շատ յայտնի բանաստեղծ ճը, Ա. Վահացուցա, Էմինեսքուի լեզուին գովեը հիւսելէ յետոյ, կըսէ։

«Ինչպէս չշետելիս, եւ ինչպէս ակամայ չշնազանդիս այս նոր լեզուին, որ կը բաբախէ երիտասարդութեամբ, աշխուժավ եւ զարձացնող երանդով ճը։ Այս տեսալիէտով, Էմինեսքու մեր երիտասարդութեան վրայ գրիթէ թովիչ ազդեցութիւն ճը թողուց։ Անոնք որ, աւելի յետոյ, մեծ այսօրուան գրականութեան պատճութիւնը պիտի գրեն, աւելի յստակօրէն պիտի տեսնեն թէ ի՞նչ ստեղծագործ ցայտքով ճը պիտի բարձրանայ Էմինեսքուի դէմքը, եւ թէ ո՛քան խորունկ են հետքերը զոր իր ուժեղ տաղանդը ճգեց ուռմէն լեզուի կեանքին ճէջ։»

Թէ յաջորդ սերունդները շնչեցին Էմինեսքուի ազդեցութեան տակ՝ այդ ճասին վէճ՝ չկայ Բայց թէ ի՞նչ բարիք բերաւ այդ ազդեցութիւնը՝ երբեմն կը բախին հոտ տեսակէտները։

Ունանք, ձանձնալով հանդերձ անոր արուեստին գեղեցկութիւնը, ուժն ու հճայքը, կը կարծէն որ ան ամրութեան ճատնեց իրմէ ետքի սերունդը։ Իր բացառիկ տաղանդը չթողուց որ նորերը ծլին, կ'ըսեն։ Ինչպէս արեւը որ աստղերուն շողը կ'արգիլէ, արտակարդ տաղանդները փոքրերուն վրայ ասուեր կը ցանեն, նոյն իսկ կը կապկեն սկսնակներուն քայլերը։ Այսպէս չեղա՞ւ, պահ ճը, մեծ ճէջ ալ։ Վարուժանն ու Միամանթօն չէի՞ն որ իրենց պատճանը քշեցին անտաղանդներու հոյլը, ու չթողուցին, ատեն ճը, որ նորերը բաւսնին։ Ուժեղ դէմքերը, յաճախ, սասւերի ճէջ կը պահեն միշակութիւնները, եւ իրենց ուժը երբեմն կը տեւէ եւ իրենց մահէն յետոյ։ Էմինեսքուն, արդարեւ, յա-

ջորդ չունեցաւ։ Ունեցաւ զինքը նմանցնողներ, բայց երբեք իր հաճքաւը հեղնող։

Ռումէն ծանօթ քննադաս մը, ծօպրուժանու Կէրէա, զիւրաւ կը բացատրէ էծինեսքուի ազդեցութիւնը իր յաջորդներուն վրայ։

«Էմինեսքու բանաստեղծ է բառ՝ ն բոլոր ուժովը, եւ ժամանակակից ամենէն մեծ բանաստեղծը, եւ իրեւ այդպիսին սկսած է ունենալ մեծ ազեցութիւն մեր երիտասարդ գրականութեան վրայ։ Եատ երիտասարդներ կը նմանցնեն զինքը։ Բանաստեղծը զպրոց հիմնեց, բան մը որ մեծ գոհունակութիւն կրնայ պատճառել։ Էմինեսքու ունի հարուստ, երածշտական եւ զեղեցիկ տաղաչափութիւն, հրաշալի լեզու եւ նոյնքան հրաշալի պատկերներ։ Էմինեսքու արուեստագէտ է։ Բոլոր այս գերթողական յատկանիշերը ցանկալի է որ ազգեն մեր գրականութեան վրայ։ Նմանողներ ունենան։ Բայց Էմինեսքու վրէպներ ալ ունի, եւ չիայ բանաստեղծ մը որ չունենայ։ Եւրոպայի ամենէն մեծ բանաստեղծները, Հիւկո, Միւսէ, Պայրըն, Կէօթէն իսկ, վրիպումներ ունեցան։ Եւ որքան մեծ է բանաստեղծը՝ այնքան աւելի վատկանաւոր են իր վրէպները։ Լաւագոյն յատկանիշերուն հետ՝ նմանողներ կ'ունենան նաեւ սխալները, որովհետեւ քիչերը կրնան վերլուծել գերթողին երկը, եւ լաւը զատել յոռիէն։ Աւելին, բանաստեղծներու սխալանքներն են աւելի որ հիացողներ կը գտնեն։»

Երգարեւ Էմինեսքու պարտադրեց եւ իր վրէպները, իր հոգիին յուսահատ զիծը։ Ան հիւանդ սերունդ մը հացուց։ Իր մելամողձուտ, տիսուր, յաճախ յոռեաւես երգերը գարակեցին բոլորը։ Իր եղբական վախճանը աւելի հճայք մը կուտար անոնց ու կը սիրընէր իր երգերը բոլորին։ Բայց շատերը մեւը միայն կապկեցին, անոր բառերուն ալիսուր երածշտականութիւնը, առանց սակայն կարենալ հազարբուելու անոր հոգիին, որ իր խորքին մէջ լաւատես էր եւ ժապուն։ Տեսակ մը ախտ զարձաւ ցաւը, սուզը, մահը երգելը, ուումէն քըննազատները Էմինեսքեան կը կոչէն այդ ախտը, որ ամէն ինչ սեւ կը տեսնէ իր շուրջը, եւ գերեզմանին խաղաղութիւնը կ'երազէ։

Դուրեան ալ այլպէս չեղա՞ւ մեր դրականութեան համար։ Այդ վսեմ պատանին, որ պարտուցաւ որդէ մը բայց Աստմանց դէմ ծառացաւ, որ ապրիլ կ'ուզէր եւ սակայն կը զդար թէ ժամէ ժամ

կը հատնի, իր տառապանքը, յուսահատութիւնը, զայրոյթը երգեց միամիտ, անկեղծ, բայց չմեռնող երգերու մէջ։ Ու անոնք որ իրմէ յետոյ եկան՝ կարծեցին թէ իրենք ալ կրնան անէքտով մը սարսել Յստուծոյ գահը, ու կրնան տալրիլ՝ հառաչելով, լալով, գերեզմանէն վախնալով։ Դուրեանի երգերը յուսահատներու, լայկաններու երած մը ստեղծեցին, հիւանդներու ամբողջ շարան մը՝ որոնցձէ մէ՛կը չապրեցաւ։ Էմինեսքուն, մեր Դուրեանին պէս, յուսահատութիւնը, մելամաղձութիւնը հաճելի դարձուց։ Միրցոց կեանքէն համ չառնել, հաճոյքները արհամարհել, ու բաղձալ գերեզմանը։

Վլահուցան ալ նկատած է իր եղբայրակցին ձգած այդ յոռի զիծը։

«Շատերը, կ'ըսէ, նոյն իսկ Էմինեսքուի տաղանդին հիացողներուն մէջ, կը գտնեն որ բանաստեղծն մելամաղձութիւնը եւ պժկանքը վարակած եւ հիւանդացուցած են մեր երիտասարդութեան մէկ մեծ մասը։ Ու ամէն անզամ որ յոռեաւես քերթուած մը կարդա՞ կ'ըսեմ։ Աշա Էմինեսքուի գործերուն յոռի եւ զժրախտ կողմը։ ան իր զեղեցիկ բանաստեղծութիւններով, ստեղծեց ախուր եւ հիւանդունակ հոսանք մը, իր վտանգաւոր տաղանդը վարակեց մեր երիտասարդութեան հողին։ Այլ եւս չեմ լսեր հրճուանքի Ճիչ մը, երիտասարդութեան երդ մը։ Էմինեսքութիւններուն մէր կ'ըսեն թէ յադեցած են ինոնքէն, եւ կ'երգեն պատրանքը, յուսահատութիւնը, յաւիտենական խաղաղութեան ծարտը։»

Վլահուցան ինքն է որ կ'ըսէ։

«Կը հաւաստեն թէ Էմինեսքուի գերթուածները կը մեռցնեն խանդավառութիւնը եւ մեր հոգիներուն մէջ կը թողուն դառնութեան եւ հիւանդազին յուսահատութեան թթխմոր մը։ Եւ բանաստեղծին իրը զոհ ցոյց կուտան այնքան սկսնակներ որոնք կ'երգեն իրենց գժրախտ կեանքը, եւ կ'անիծն միշտ աշխարհական էր, եւ ճակատագիրը, եւ իրենց ձնած ժամը։ Էմինեսքուի այս աղլեցութիւնը, կ'ըսեն, ընկերութեան զրկէն կը խլէ այնքան կենսունակ ուժեր, ազգային իրական վտանգ մը կազմելով։ այդպէս է որ տղայ մը, 16 տարու, մտրին մէջ կը դնէ թէ ծերացած է ինքը, յոդնած, այս աշխարհէն յազեցած, եւ կամ կ'ըսէ թէ զերագոյն երջանկութիւնը կը կայանայ յաւիտենական հանդիսատին, պուտուայական նիրվանային մէջ։

Այս մտայնութիւնը կը փճացնէ բարութեան, աշխատանքի, յառաջդիմութեան ամէ՛ն զադափար:»

Ու այս նիրգանան ձեղ չէ՝ յիշեցներ քիչ ճը ձեր եղիան, որ նոյնպէս յաւիտենական խաղաղութիւնը կանչեց՝ կեանքէն ձանձրացած, եւ որ նոյնպէս կորսնցուց ի վերջոյ իր հոգիին հաւասարակշռութիւնը՝ հուսկ ուրեմն յանգելով եղերական վախճանի ճը: Եղիան ալ իր զոհերը ունեցաւ որսնք ոչ ճիայն ուզեցին կապկել անոր մտածութերը, այլ

եւ անոր արտառոցութիւնը: Տարօրինակ երեւալու ձկտուծը՝ որ քիչ ճը բնական էր եղիային ճէջ, ուրիշներ ծայրայեղութեան տարին, մինչեւ որ իրենք ալ խախտեցին իրենց մաքին կշիռը, նիրվանային պաշտամունքը էծինեսքուն ալ ուուձէն դրականութեան ճէջ մտցուց, ու շատ ճը զոհեր քաղեց՝ ճանաւանդ անցեալ դարուն վերջերը, երբ հրապարակը ողողած էին անտաղանդները՝ սնունդ ճարելով ուրիշին սրտեն, ու կապկելով ուրիշին ճեւը:

Ն Մ Ո Ւ Շ Ն Ե Ր Ի Ր Ե Ր Կ Է Ն

Յանդզնիլ էծինեսքուն թարգմանել՝ ծանր բեռ ճը առնել է ուսին:

Թարգմանող՝ Դաւանանող. խալական այս առածը երբեք այնքան տեղին չէ՝ որքան էծինեսքուն թարգմանուած ատեն:

Էծինեսքուն ածրողջ երաժշտութիւն է, տողերու եւ բառերու կշռոյթ, ու իր մտածութերը, խոռվին ու յուրամմերը ընդելուզուած են քաղցր, ներդաշնակ երգի ճը: Այդ երաժշտութիւնը պահպանել քերթուածները թարգմանած ատեն՝ կարելի

չէ: Ու գյուար է առղ առ առղ անսնց ի հասարաւալ, որովհետեւ կարելի չէ էծինեսքուն ըմբռնել աւելի ճիշդը՝ ճաշակել, առանց իր քնարական լեզուին:

Ու փորձել իր երգերուն կշռոյթը պահպանել թարգմանութեան ատեն՝ նոյնպէս անհնար է. իր գերթուածներէն շատերը կարճ տողեր ունին, ու թարգմանողը աղատութիւնը չունի բառերուն հետիաղալու:

Յ. Ճ. Սիրոսինի

ՈՎ ՄԱՅՐ

Զի՞ս կը կանչես, մայր, մըշուշին մէջն՝
Սոսափիւնին հետ շիրմիդ ծառերուն...
Գերեզմանիդ վրայ հսկող աքասիան՝
Աշունն ու քամին ահա կը ցնցեն...
Կը սարսին ճիւղերն, ու կը ննջես դուն...
Անոնք սարսին պիտի միշտ, ու դուն քնանա՛ս յաւիտեան...

Երբ մեռնիմ՝ վրաս չողրա՛ս, սիրակա՛ն,
Թմբիէն փրցուր ճի՛ւղ մը լոկ վըտիտ
Ու զայն խընամքով տնկէ զլխուս վրան,
Ու կաթկըթէ հոն արցունքներն աչքիդ.
Պիտի ըզգամ ես շուքն իր զովական...

Շուքը պիտի մեծնա՛յ միշտ, ու ես քնանա՛մ յաւիտեան...

Ու երբ ըլլայ որ մեռնինք միասին՝
Թող մեզ ըլլանին զերեզմաննոցը,
Փորեն մեր շիրիմն եղերքը զետին,
Ու մեզ դընեն նո՛յն զագալին ծոցը,
Որսէս զի ըլլաս միշտ մօ՛տն իմ սրախին...
Զուրն հեծեծէ պիտի միշտ, ու մենք քնանա՛նք յաւիտեան...